

434 - ՅՈՒՆԻԿԱԿԱՆ ՏԱՐԻ - 1935
ԺԵ.ԴՐ ԴԱՐԱԳԱՐՁԻ ԱՍՏՈՎԱՇՈՒՆՉԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ

ՍԻՐԱ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Թ. ՏԱՐԻ - ՆԱՐ ՃՐՁԱՆ

1935 - ՓԵՏՐՈՒԱՐ

ՑԻՒ 2

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿԸ

Երկուանքն ու տարակոյսը, ո-
րոնք՝ այս անգամ ամէ՞ն կողմերէ՝
սկսած էին յայտնուիլ Հայրապե-
տական Պատուիրակի առաքման
առթիւ ըսուածներու կամ լուսած-
ներու լրջութեան մասին, դարձեալ
ելան ի գերեւ. ու էշմբածին, «յամ-
բընթաց բայց ոչ խոստմազանց»ի
իր կանոնէն անբաժան, կատարեց
ահա ինչ որ յուսալ կուտար մեզի
իրը երկու տարիներէ ի վեր.

8. Գարեգին Արքեպոս. Յով-
սէփեան մեր մէջ՝ Սփիւռքի շրր-
ջանակէն ներս է արդէն աւելի քան
ամիսէ մը ի վեր. Իր յուշիկ բայց
զօնն քայլափոխերը, իր խաղաղ
բայց խոհուն կերպը, սկսած ըլլալ
կը թուին ամէնուն ուշադրութեան
մատնանշել ոչ միայն զինքը՝ իր ա-
նունին ներքեւ, այլ նաև զինյն, զոր
կուզայ ներկայացնել ինք մեր մօտ:

Մայր Աթոռոյ սրբութիւններէն,
Հայրենիքի կենսախայտութիւննե-
րէն, մազաղաթներու մէջ ծրարուած հինաւուրց գեղեցկութիւններէն բոյրեր,
ձայներ և դոյներ կը թթռան իր խօսքերուն մէջ, որոնց՝ սրտազրաւ երդի մը



բէն, մազաղաթներու մէջ ծրարուած հինաւուրց գեղեցկութիւններէն բոյրեր,
ձայներ և դոյներ կը թթռան իր խօսքերուն մէջ, որոնց՝ սրտազրաւ երդի մը

քաղցրութիւնը կուտայ Ամենայն Հայոց Հայրապետութիւնը պատգամաւորելու հանգամանքն ինքնին։

Հայաստանէն կուզայ ան. ու միայն անիկա բաւական է որ ամէնքը, նման դարիալին, իրենց հերին մէջ սեղմած կարօտին անձուկը, իրենց նայուածքովը նոյն իսկ թուէին հարցընել իրեն «ուստի» կուզաս, ծառայ ենք ձայնիդ, մեր աշխարհէն խապրիկ մը չունի՞ս»։

Զգայուն, հոգեսէր և զիտուն, միանդամայն արուեստագէտ հոգեորակին, ան զիտէ տայ ամէնուն՝ ոչ միայն պատշաճութեան պատասխանը, ինչպէս կը հարկադրէ իրեն իր զիրքն ու աստիճանը, այլ նաև ճշմարտութեան և արդարութեան պատասխանը, ինչ որ կը պարտագրէ իրեն անկեղծութիւնը և արդարութեան սէրը։

Այս երկրորդ անգամն է որ Յովսէփեան Սրբազան կ'այցելէ արեւմտեան Հայութեան. 1914ին առաջին անգամ եկեր էր ան այս կողմերը, հայ մանրանկարներու ուսումնասիրութեան տեսչէն մղուած. նախ եղեր էր այստեղ, երուսալէմ, տեսնելու համար մեր զրչազրաց հարուստ հաւաքածոն. յետոյ անցեր էր մինչև Սեբաստիա, տեսնելու համար Գանկալի նշանաւոր ձեռազիրը, որ Աւետարանն էր Պետրոս Գետաշարձի. բայց հազիւ ժամանած Փոքր Հայքի մայրավանքը՝ Ա. Նշան, վառօդին հուոր փութացուցեր էր զայն գառնալ կ'չմիածին։

Այս անգամ կուզայ ան մեզի՝ բոլորովին տարբեր հանգամանքներով և այլ պայմաններու մէջ՝ երկիցս տասն տարիներու ձիւնը, զոր ժամանակը թօթուած պէտք է լինի անոր ճակտին շուրջը, աննշան ոյժ մը չէ որ պիտի քամած ըլլայ պատերազմին և անոր յաշորդող իրադարձութեանց սրտմաշուքներուն մէջ այնքան տառապած իր ֆիզիզականէն. բայց, Ազգին և Եկեղեցին ամենէն բախտորոշ մէկ շրջանին, քսանամեակ մը ամբողջ, դէպքերու եւ խնդիրներու ամենէն մրրկազայր մէկ յորձանուատին մօտիկը, այս ժողովուրդին հոգին փոթորկող եղելութեանց ականատես՝ եւ անոր ճակատազրին կառուցման գործին վկայ գուցէ և մասսամբ աշխատակից պատահած լինելու պարազան իրատես փորձառութեան և ուշիմ իմաստութեան պղտիկ պաշար մը չէ որ մթերած պիտի լինի իր ըմբռնողութեանը մէջ։ Ան կուզայ, վերջապէս, այժմ աւելի տարէց ու աւելի խորուն մանաւանդ, իր պաշտօնին իրեն յանձնուած պարտականութեանց զիտավորութեամբը լուրջ ու մտագրաւ, զործելու համար դաշտի մը մէջ, ուր իշխականութիւնը սրտապնդիչ զոյներով չէ անշուշտ որ պիտի ներկայանայ իրեն։ Ի՞նչ պիտի ընէ կ'չմիածին նուրիրակը խառնակ և դժուարութիւններով խճող այս կացութեան առջե. ի՞նչ պիտի լինի իր ուղղութեան զիծը, աւելի ճիշդ՝ ի՞նչ հրաշք պիտի կարենայ գործել՝ դրութիւնը բարւոքելու, խաղաղութիւնը վերահաստատելու և պառակտումներուն բացած վիճը լեցնելու համար, ի՞նչ . . .

Կը վախսամ որ այս եղած լինի այս պահուս, այսինքն լսուելէն ի վեր թէ Հայրապետական Պատուիրակ Սփիւրքի մէջ է արդէն, իր մասին շատերու մտածելու եղանակը, որ հետաքրքրութեան մտայնութիւն մըն է լոկ։

Ի՞նչ պիտի ընէ, ի՞նչ պիտի գործէ . . . բայց աս չէ որ պէտք է ամենէն աւելի մտազբաղեցնէ զմեզ: Տ. Գարեղին Սրբեպիսկոպոս ինք այդ հարցումը պիտի ընէ անշուշտ իր խիզին, իրեն տրուած բարձրագոյն հրահանչներու և տեղոյն վրայ ստացած տպաւորութեանց և կազմած դաղափարին համեմատ.

և վստահ միայն պարտինք լինի թէ, իրբեւ զիտուն՝ զիտակից և պարտաճանաչ հոգեւորական, զիտէ նա թէ ի՞նչ և ի՞նչպէս պարտի ընել, կատարելու համար իր պաշտօնը:

Ի՞նչ է ի՞նչպէս պարտինք մենք ընել, որպէսզի կյմիածնի Սրբազնագոյն Հայրապետին հրամայած առաքելութեան այդ գործը արդիւնաւորուի իրապէս, ազգին և եկեղեցին բարույն և օգտին համար, ի՞նչ պէտք է լինի մեր դիրքն ու կեցուածքը Մայր-Աթոռոյ նույրակին հանդէպ: Այս հարցումն է որ ամենէն աւելի պէտք է մտապրաւէ զմեզ: Եթէ խորհնիք իսկ թէ հրաշքի գործ մը պիտի լինի անոր պաշտօնին արդիւնաւորութիւնը մեր մէջ, պէտք է յիշենք թէ հրաշքը կախեալ է հաւատոքէն՝ այսինքն հոգեկան պատրաստականութենէն՝ ոչ միայն անոր որ պիտի գործէ հրաշքը, այլ նաև անոնց՝ որոնց համար է մանաւանդ որ պիտի գործուի հրաշքը:

Արդ, մեր տեսութեամբ, Սփիլոքի Հայութիւնը իսկապէս աղակցած կը լինի Ազգին Վեհին ներկայացուցչին՝ իր պաշտօնին կատարմանը մէջ, եթէ ամէն բանէ աւելի յարգանքով վերաբերուի ոչ միայն այն զաղափարին զոր նախքն կ'անձնաւորէ, այլ նուև իր իսկ անձին հանդէպ։ Յարգանք. այս բառը մեր մտածումին մէջ հու կը նշանակէ ոչ թէ ընդունելութեան պատշաճութիւնները, զորս անշուշտ ամէն պատուազգած հայ պիտի չուզէր մերժել Հայրենիքէն և Նեղեցւոյ կեդրոնէն եկող բարձր պաշտօնատարի մը, այլ ակնածալից այն վստահութիւնը թէ Առաքեալն ու Առաքողը խորապէս ըմբռնած են կացութիւնը՝ որով մտահոգուած է այսօր ամէն Հայ, և ունին հարկաւոր խղճմտութիւնը՝ միտքով և սիրոտվ կշուագատելու անոր դարման մատուցանելու համար կարեոր եղած բոլոր կարելիութիւնները։

Յարգեկ՝ այսինքն արժէք տալ այն բողոք ըմբռնումներուն, տեսութիւններուն և տեսակէտներուն, ցանկութիւններուն և սկզբունքներուն, նոյնիսկ նկատումներուն և մտավախութիւններուն, զորս ազգին հոգեոր Տէրն ու Հայրը ունի Ազգին և Եկեղեցիին համար։ Այս՝ և այսչափ միայն պէտք է լինի դիրքը, զոր Սփյուռքի Հայութիւնը պարափ գիտնալ ունենալ հայրապետական պատուիրակին հանդէպ. ընդհանուր սկզբունք մը սոսկ՝ սիրալիք և անվերապահ յարգանքի, առանց ուրիշ մանրամասնութեանց. սպասել իրեն սրտազին, լսել իրեն հաւատաքով. իսկ եթէ իր և մեր միջն պատահին տարակարծութիւններ, և անկարելի լինի տարհամոզել զինքը, չենք քաշուիր երբեք ըսելէ՝ համոզուիլ իրմէ, գերազանցօրէն արդար այն մտածութեամբ թէ ՚նա՞ որուն ձայնը կը խօսի իրենին մէջ, իր դիրքին՝ անհամեմատ աւելի հեռահայեաց քարձորութեամբը ընդունակ է տեսնելու և ըմբռնելու շատ աւելի ամրող և ճիշդ՝ ինչ որ կարեոր և կենսական է ազգին համար։

Կը կրնենք : Այս հարկ է որ լինի դիրքը գոր պարտինք ամէնքս ու նենալ իրեն հանդէպ . յարդանքի և հնազանդութեան ոգուով առ Մայր - Աթոռն Հայաստանեաց և առ նորա արժանաւոր Գահակալը :

Եղան սակայն դժբախտաբար ումանք, որոնք բոլորովին տարբեր կերպով ըմբռնեցին իրենց պարտականութիւնը այս մասին. եթե հասկցան, կարծես, թէ վերջապէս ճշգուած եւ որոշուած է պատուիրակին մեկնումն էջմիածնինէն, փոխանակ պատրաստուելու այդ կերպով ունենալիք դիրքի մը անոր նը-

կատմամբ, ընդհակառակն աճապարեցին կանխել դիրք բոնել անոր դէմ. որպէս զի երբ համնէր ան իրենց մօտ՝ կատարուած իրողութեան առջև գտնէր ինքինքը՝ այն խնդիրներուն համար, որոնց համար տարիներէ ի վեր անհրաժեշտ կը դատուէր հայրապետական տնօրինութիւնը:

Թողղով առ այժմ ովկիանոսէն անդրագոյնի հարցերը և յիշելով միայն ծովէն անդիի՝ մեզի համեմատաբար աւելի մօտիկ սահմանի մը մէջ եղածը, ըսել պարտինք զոր օրինակ թէ իսկապէս տարօրինակ էր ինչ որ վերջերս տեղի ունեցաւ Մարսէլլի թեմական շրջանակին մէջ:

Ողբացեալ Պալաքեան Սրբազն, յաւէտ յուսահատած քառսային այն վիճակին որ այդ քաղաքին ազդային կեանքին մէջ հետզհետէ աւելի կնճռու վախճանի մը յանգած էր, տպագրեալ շրջաբերականաւ ծանուցած էր թէ անդառնալիօրէն հրաժարած է իր պաշտօնէն: Անոնք որ պատասխանատուութեան մեծագոյն բաժինը ունեցեր էին ստեղծուած այդ կացութեան մէջ, երբ լսեցին թէ պատուիրակին համար անցագրի գործողութիւնք կը կատարուին արդէն, ամէն ճիզ թափեցին հէք հանդուցեալին միամտութիւնը որսալով՝ զայն իր պաշտօնին վերաբարձընելու համար: Պատահեցաւ անակնունելին: հազիւ երկու շաբաթ վերջ, զուցէ այդ խառնակ վիճակին յառաջացուցած հոգեկան վերիվայրումներէն նոյն իսկ չարախոնջ, առաւօտ մը Սրբազնը յանկարծամահ եղած գտնուեցաւ իր սենեակին մէջ: Այս եղերական դէմքը չսթափեցուց բնաւ սիրտերը. և արցունքները դեռ չչորցած գերեզմանին առջև, ծափերը յաջորդեցին լացերուն, երբ ամէնքը կը գոչէին «Սրբազնը մեռաւ, կեցցէ Սրբազնը»: Ոչ իսկ թերևս սուզի քառասունքը անցած, Գալիքորնիոյ հրաժարեալ առաջնորդ Տ. Փարեզին Խաչատուրեան Սրբազն ընտրուեցաւ «Առաջնորդ» թեմի մը, որուն առաջնորդական վիճակի հանգամանքը դեռ չէր ճանչուած Մայր-Աթոռէն, որուն կը պատկանի սակայն՝ ըստ ազգային և նոյն իսկ եկեղեցաղիտական իրաւաբանութեան՝ թեմազրական բաժանումի, բաշխումի եւ հաստատումի գործը: Յարդ չմեցինք թէ ընտրեալը յանձնառութիւն յայտնած է իր պաշտօնին: բայց թերթերը զրեցին գէթ թէ Մարսէլլի ընտրող Մարմինը շրջաբերականաւ իսկոյն յանձնարարած է թեմական եկեղեցիներուն՝ Ս. Պատարագի ատեն յիշել ընտրեալը, ինչ որ օրինական Կ'ըլլայ կատարել՝ վերջնական և վերին վաւերացումն վերջը միայն, որ, այս պարապային մանաւանդ, Սփիւռքի կարգ մը վիճակներուն և անո՞նց համար մասնաւորապէս որոնք ուղղակի Մայր Աթոռոյ վերատեսչութեան ներքեւ են, Ամենայն Հայոց Վեհ: Հայրապետի սրբազն կոնդակով միայն կրնայ իրականանալ:

Թափանցիկ է շատ՝ այս բոլոր աճապարկոտ գործառնութեանց միտք բանին: կատարուած իրողութեան առջև դնել պատուիրակը, իրը թէ չթողղով անոր առջև ելքի ճամբայ՝ հարցին մօտենալու համար այն իշխանութեամբ որ արըւած է իրեն և Յաւալի է ասիկա՝ և տգեղ չափազանց: և իրաւունք կը զգանք մեզի խորհելու, այսինքն յուսալու, թէ Տ. Խաչատուրեան սրբազն, որուն օրինապահական ողջմուութեանը մասին մեր համոզումը պահած ենք միշտ, հակառակ իր դէմ յանդէսու կրքուած զրիխներու չափազանցութեանց, զգաստ և ազնիւ հոգեռորականի հոգեւով այս լնդրոյն մէջ ևս պիտի բռնէ այնպիսի դիրք մը, որմէ փոխանակ խրախուսուելու՝ շիկնին իր կարծեցեալ համակիրները:

Մեր նպատակը Մարսէլի հարցին վրայ խօսիլ չէր սակայն, մենք կը փափաքէինք զգացնել միայն թէ ի՞նչ դիրք, յարգանքի եւ հնազանդութեան ի՞նչ զերաբերմունք պարտինք ցուցնել Ազգային Եկեղեցւոյ զերագոյն իշխանութիւնը ներկայացնող եւ Հայութեան հայրենիքէն յուշեր եւ խաղրիկներ բերող պատուական անձնաւորութեան մը հանդէպ: Մարսէլի ընթացքը, որուն բարւոք ելքին մասին տակաւին չենք դադրած յուսակից ըլլալէ, ցաւալի է անշուշտ. բայց ամէնուն հետ ուրախ ենք մենք ևս, մեծարանքի և սիրոյ այն տպաւորիչ զերաբերմունքին համար, զոր միւս վիճակները, որոնց այցելեց նախ Սրբազնը, Ռումանիոյ, Պուլկարիոյ, Աւստրիոյ թեմերը, եւ այժմ Բարիզեանը անտարակոյս, ցոյց տուին մեծարժէք եկեղեցականին հանդէպ:

Կը Մաղթենք ի սրտէ որ այդպիսի սէր, յարգանքի եւ հնազանդութեան այդ տեսակ դիրք միայն պարզեն անոր առջև Հայութեան ցիրուցան հատուածները Սփիւրքի բոլոր միւս մտածուն մէջ, Հայաստանեայց Եկեղեցւոյ գաղափարին՝ զայն անձնաւորող իմաստուն և բարի Հովուապետին սիրոյն եւ բովանդակ մեր ազգային և կրօնական կեանքի զզացումին մէջը սուզելով եւ մոռնալով խէթերը և վէճերը, որոնք կը տասապեցնեն ազգային հոգին:

* * *

ԿՐՈՆԱԿԱՆ

ՅԻՒՌԻՍԻ ՌԻՒՌԻՑՈՒՄԸ ԸՆՍԱՏԵՍԱԿԱՆՆԵՐՈՒԻՆ

Բ. ԳԼՈՒԽ

ԲԱԳԱԿՈՐՈՒԹԵԱՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆԸ

(Եար. Ալոն 1935, էջ 7Է)

Այս է ահաւասիկ, իր բուն իմացումին մէջ, մատնանշուած հակասութիւնը. լ'նչ պէտք է չնել այս հակիմաստ հատուածներուն առջեւ, որոնցմէ ամոնք կը թուին յաւէտ պանծացլնել Մովսիսականութիւնը, մինչդեռ միւսները կը ծանուցանեն անոր ջնջումը նոյն իսկ, եթէ ոչ ներկայապէս՝ գէթ անմիջական պապայի մը մէջ: Պէտք է սակայն դիտել թէ այս վերջինները լաւագոյն կը պատշաճին տեսարանական ուսուցչաման ընթացքին: Քիստսոս, տրդաք, խոստացուած պատասխանը ըլլալու, իր գալուստը կը ցուցնէ օրէնքին՝ մեսիսական իրաց այս սոսուեկոյին անկումը (հմտ. Կող. Բ. 17, Երբ. Բ. 5,

ֆ. 1): պատրաստութիւնը պիտի չկարենոր աւելի տեկել, քանի որ փրկութեան լուսափայլ առաւեալ կը բացուէր (Մտթ. Ե. 17): Բայց, եթէ այդպիսի եր Տէրոջը մտածումը, ի՞նչպէս ուրեմն բացատրել որինապայտութեան ամբողջական պահպանումին ի նպաստ ըսած խօսքը: Աւելի մօտէն քննենք այս խօսքը:

Մատթէսոի հի. 3, 23 խօսքերը պէտք է ամենին առաջ իրենց պատմական դիրքին տարուին: Յիսուս, ըստ աւետարանին, Մեսիան է: Այսինքն աշխարհի մէջ իր ներկայութիւնը օրէնքին ջնջումը կը նշանագէ: Միւս կողմէ նոր Ռէխտը, կ'ըսէ Տէրը, Գոզգոթայի վրայ իր արեան հեղումովը միայն պիտի հատատուի (Մտթ. ԻԶ. 38), այսինքն իր մահով պիտի ջնջուի Խորայէլեան տաճարը, նոր սրբարան մը երեւան բերելու համար (Մրկ. Ժ. 58, ԺԵ. 29, հմմ. Յով. Բ. 19): Այս վճռական գործէն առաջ, որ պատում է իր մեսիսական պատօնին, օրինական կրօնքը գեր սկզբունքով միայն ջնջումէ է և ոչ թէ իրօք. արդ, Փրկիչը պիտի չխորհէր անշուշտ եղած չէնքնք վլցնել, առանց անկէ զրկուողները պահովելու տեական նոր չէնքնքի մը մէջ: Անգէտաներն ու ցնորախուները կըն-